

Բ Ի Չ Չ Ի Ո Լ Ս .

Ե

Երկու բանտարկեալները քիչ ատե-
նէն ամենեկին իրարու մէջ գաղտնիք
չունէին : Համառօտ մը պատմելէն վեր-
ջը իրենց կենաց զլխաւոր դէպքերը՝
մանրամասն կտորներու կ'իջնէին , մէկ-
մէկու չնչին յուզմանցն ալ հաղորդա-
կից ըլլալու համար :

Նաև թերեզայի վրայ ալ կը խօսէին ,
բայց այս անունն յիշուելուն պէս Շառ-
նէ կը շփոթէր ու ճակատը կը կարմրէր .
ծերն իսկ մտածութեան մէջ կ'ընկըզ-
մէր , և վայրկեան մը հանդիսաւոր ու
տխուր լուծիւն կը նուիրուէր միշտ 'ի
յիշատակ հեռաւոր հրեշտակին : Աւելի
հաճութեամբ խօսակցութիւննին կ'ընդ-
հատէր երբ բարոյական խնդրոյ մը վը-
րայ ծանր հակաճառութիւն ունենա-
լին , կամ մարդկային բնութեան այլ-
անդակութեանց վրայ դիտողութիւն-
ներ ընէին : Ժիրարտեայ անուշ ու մը-
խիթարական փիլիսոփայութիւնը եր-
ջանկութիւնն ընկերսիրութեան վրայ
կը կայացնէր . իսկ Շառնէ չէր կրնար
հասկընալ թէ ինչպէս առաքինի բիէ-
մոնդեցին ներողութեամբ և զթով կը
մտածէ մարդկանց վրայ՝ անիրաւու-
թիւն և հալածանք կրած ըլլալով ալ
իրենցմէ :

« Բայց , կ'ըսէր , չանիծեցիր զմար-
դիկ երբ զքեզ վատութեամբ զրպար-
տեիէ վերջը զրկեցին նաև ազատութե-
նէ ու . . . զաւակդ տեսնելէդ :

— Ոմանց սխալմունքը պէտք էր որ
հասարակաց համարէի . անոնք ալ որ
ինծի վնաս հասուցին , ո՛վ զիտէ , թերևս
առ երևոյթս զեղծած , քաղաքական մո-
լեռանդութեամբ կուրցած էին , բայց
մտքերնին բարի էր : Հաւտա ինծի , բա-
րեկամ , պէտք է մեզի եղած չարիքը 'ի
խորոց սրտի ներելով յիշել : Ո՛վ մեզմէ

այս բանիս մէջ անձին համար պէտք
ունեցած չէ . ո՛վ մեզմէ մոլորութիւնը
ճշմարտութիւն սեպած չէ . Ս . Յովհան-
նէս առաքեալը Աստուած սէր է , կ'ըսէ .
ո՛հ , ինչ աղուոր ու ճշմարիտ խօսք . այո՛ ,
սիրելով է որ առ Աստուած կը բար-
ձրանանք և իրմէ ոյժ կ'առնունք նեղու-
թեանց համբերելու : Եթէ ես բանտ
մտած ըլլայի մարդկութեան դէմ ատե-
լութիւն ունենալով մտքիս մէջ՝ ան-
շուշտ յուսահատութենէս կը մեռնէի .
բայց չէ , օրհնած ըլլայ երկինք , այս
դառն խորհուրդները ինծմէ հեռու էին :
Թշուառութեանս մէջ ալ հաւատարիմ
կեցող այնչափ ազնիւ բարեկամաց և
այնչափ ինծի վշտակից սրտերու յիշա-
տակը իմ նմաններս ինծի աւելի սիրե-
լի կ'ընէր , և բանտարկելութեանս դրժ-
նեայ վայրկեանն այն եղաւ երբ մար-
դու տեսութենէն արգիլուեցայ :

— Ի՞նչ , անանկ խստութիւններ բա-
նեցուցին քեզի դէմ , հարցուց Շառնէ :

— Բռնուելուս առջի վայրկենէն , ա-
ռաջ տարաւ խօսքը նոր բարեկամը ,
Դուրինի զղեակը փոխադրուեցայ , ա-
ռանձին և գետնափոր նկուղի մը մէջ
ձգուեցայ , ուր և ոչ բանտապանները
հետս կրնային հաղորդակցիլ : Աշտա-
րակի մը միջոցով կերակուրս կու տային
և ամբողջ երկայն ամսուան մը մէջ ոչ
ոք այս խուլ առանձնութիւնն ընդհա-
տեց : Աղէկ ըմբռնելու համար , ընդդէմ
փիլիսոփայից վայրենի ցնորքներուն , թէ
ընկերական վիճակը մարդկութեան
բնական վիճակն է , պէտք է դիտնալ
թէ ի՞նչ կը կրէի ես այն ժամանակ , և
թէ ի՞նչ զրկումն կը կրէ միայնութեան
դատապարտեալ դժբաղդ մը : Մարդ
չտեսնել , ապրիլ առանց մէկու մը վը-
րադ նայելուն , առանց ձայն մը լսելու ,
առանց ուրիշի մը ձեռքը բռնելու , ճա-
կատ՝ կուրծ ու սիրտ ցուրտ և անզգայ
նիւթոց վրայ պարզ հանգչեցնելով՝
քստմնելի բան է և ամենէն զօրաւոր
միտքն ալ կ'ընկճէ : Սակայն ամիս մը ,
յաւիտենական ամիս մը ինծի համար
այսպէս անցաւ : Ի սկզբան իսկ երբ
բանտին փակակալը երկու օրը մէյմը

պարէնս բերելու կու գար, պարզ քայլերուն ձայնը անբացատրելի ուրախութիւն կ'ազդէր ինծի. անձկանօք նոյն վայրկենին կը սպասէի, բարի լոյս կը պոռայի դրան երկաթի անջրպետներուն մէջէն, բայց անիկա ամենեին պատասխան չէր տար. կը ջանայի աշտարակին թաւայելուն շարժման ժամանակ գէմբը, ձեռքը կամ գոնէ զգեստը տեսնելու, և երբ չէի կրնար կը վշտանայի: Երեսին վրայ անգթութեան ու ախտի նշաններ ալ ըլլային՝ այնու հանդերձ գեղեցիկ պիտի երևար աչքիս. եթէ ձեռքն երկնցնելու ըլլար պարզ զիս մէկդի հրելու համար, պիտի օրհնէի զինքը. բայց չէ, չէ... միայն ֆէնէս դրէլոյ փոխադրուելու օրը զինքը տեսայ:

Մտքիս բովանդակ զբաղմունքը և միակ վայելքս և ընկերներս էին քանի մը պզտիկ սարգեր՝ զորս ժամերով կը դիտէի. բայց ասոնցմէ արդէն անբաւ դիտեր էի: Մկննր ալ պակաս չէին բանտիս մէջ. զանտեք ալ ինծի բարեկամ ըրեր էի և հացս իրենց կը փշրէի. բայց այս կենդանիներն ինծի միշտ ստակումն և անհնարին զգուշումն պատճառած են. կըցածիս չափ կը սնուցանէի՝ զգուշանալով իրենց մօտենալէ ու դըպչելէ: Սակայն ո՛հ, սարդերուս վրայ տարած խնամքս, խեղճ անպիտան մկներուն ինծի ազդած սոսկումնք բաւական չէին ըլլար միտքս զբաղեցնելու. և աղկանս վրայ մտածած ժամանակս յուսահատութիւն կը տիրէր վերաս:

Շառնէ շարժումը մ'ըրաւ. Ժիրարտի հասկըցաւ թէ ինչ կ'անցնէր մրտաքէն ու փութաց խօսքն առաջ տանելու, զուարթ գէմբ մը առնելով.

« Ո՛հ, բայց քիչ ատենէն բաղդս բա

նեցաւ. նկուղս լոյս կ'առնուր խաչաձև երկաթներով ամրացած լուսանցոյցէ մը, (և ես բանտիս այս խաչին առջևը առտուան և երեկոյեան աղօթքս կը մատուցանէի). առ'ի շեղ քիւ մը հետզհետէ լայնալով կը բարձրանար լուսանցոյցին առջևը, որով բան մը չէի կրնար տեսնել բայց եթէ որմոյն լայն անկիւնին վերին ծայրը, որ իբրև կապ էր ընդ մէջ երկուց պատնիշաց: Իմ բնակարանիս վրան էր դղեկին աշտարակը: Որ մը, — երկնային նախախնամութիւն, որչափ շնորհակալ եղայ քեզի, — օր մը մարդու մը ստուերը նկարուեցաւ պատին այն կտորին վրայ ուր կը նայէի. միայն ստուերը, բայց ինչ կ'ըլլայ եղեր. ստուերին շարժումընէն մարդունը կը գուշակէի: Այս ստուերը կ'երթար կու գար, աշտարակին հարթայատակին վրայ նոր պահպանութեան դրուող զինուորին ստուերն էր. զգեստին կըտրուածքը, ուսանոցը, հրացանին պատուակը, սուկնին ծայրը, գարգամանակին ճօճմունքը կը զանազանէի: Ի՛նչ պէս բացատրեմ, բարեկամ, այն ատեն սրտիս զգացած ուրախութիւնը. այլ միայն չէի. ընկեր մ'ունեցեր էի: ... Երկրորդ օրը, և յաջորդաբար ամեն օր զինուորին ստուերը դարձեալ տեսնուեցաւ որմոյն վրայ, նոյն առջիւնին, կամ երկրորդի մը ստուերը. բայց վերջապէս միշտ մարդ մըն էր, ինծի նման մէկն էր որ կը շարժէր ու կ'ապրէր հոն գրեթէ իմ աչքիս տակ: Կը դիտէի, ստուերին դալու և երթալու շարժմանցը կը հետեւէի. մտքովս հետը կը հաղորդակցէի. նկուղիս երկայնութեամբը կը քալէի նոյն ախորժով՝ ինչպէս զինուորը հարթայատակին երկայնութեամբը: Երբ պահապանն առնելու կու գային ըստ պահպանութեան կարգի, գացողին երթաս բարով՝ եկողին բարի եկար կ'ըսէի: Տասնապետը կը ճանչնայի. քիչ ատենէն ամեն զինուորական պահապաններս ալ ճանչցայ՝ միայն իրենց ըստուերագիրը նկարէն: Խոստովանիմ. զմանս շատ նախապատիւ կը համարէի ըստ իրենց կենալուն, քայլելուն,

1 Հեղինակը կ'ակնարկէ հոս անշուշտ Ապաշխարական կամ Մենարանական բանտերէն (Les prisons pénitentiaires ou cellulaires) մէկը, ուր եղեռնաւորը բաց 'ի իրենց հոգևոր հօրմէն, որ երբեմն զիրենք խրատելու համար քովերնին կը հանդիպի, ուրիշ ոչ պահապան և ոչ զոք կը տեսնեն, և կ'երակուրին մասնաւոր շնուած աշտարակաձև գլանով իրենց կը տրուի:

ժանր և աշխոյժ շարժելուն . հասակնին բնութիւննին զգացմունքնին կ'ենթադրէի գուշակել : Մէկը շուտ շուտ քայլերը կ'առնուր , հրացանը փութապէս ձեռքէ ձեռք կը փոփոխէր , ու կշռով եւ շափակցութեամբ զլուխը կը շարժէր . անշուշտ երիտասարդ ու զուարթ բնաւորութեան տէր էր , սիրային ցնորքներ կը մրմնջէր կամ կ'երագէր : Ուրիշ մը ճակատը կախած կը քայէր , երբեմն կանկ կ'առնուր և երկու թևովը զէնքերուն կոթընելով՝ երկայն ժամանակ մազճոտ դրից մէջ կը մնար . անշուշտ հեռաւոր մօրը , իր գեղին և հոն թողած ներուն վրայ կը մտածէր . ձեռքը երեսին կը տանէր . . . թերևս արցունքը սրբելու համար : Եւ այս սիրուն ստուերներէն ոմանք ինծի ախորժելի կ'ըլլային , կարեկից կ'ըլլայի իրենց վիճակին , մաղթանքներ կ'ընէի և իրենց համար կ'արթթէի . և ահա նոր գորովանք կը ծագէին սրտիս մէջ ու ինծի մխիթարութիւն կ'ըլլային : Հաւտա ինծի , բարեկամ , պէտք է մեր նմանները սիրենք . պէտք է ամենայն եռանդեամբ սիրել զանոնք , յայսմ է երջանկութիւն :

— Գերագանց մարդ , բաւ Շառնէ սիրտը ելած , զքեզ ո՞վ կրնայ չսիրել . ինչո՞ւ համար զքեզ դեռ կանուխ չճանչցայ . կեանքս փոխած կ'ըլլայի . բայց պէտք է որ դանգատիմ . չգտայ արդեօք հոս՝ ուակից աշխարհքիս մէջ զրկուած էի , անկեղծ սիրտ մը , ամուր նեցուկ մը , առաքինութիւնն ու ճշմարտութիւնը , զքեզ և զԲի'յիտրա :

Վասն զի այս խանդաղատանաց ժամանակն ալ Բի'յիտրա մոռցուած չէր : Երկու ընկեր միաբան լայնկեկ ու ախորժելի ու առջինէն հանգիստ ուրիշ բազմոց մը շիններ էին բուսակին առջև , հոն իրարու քով կը նստէին ու կը կարծէին թէ իրեք հոգի մէկմէկու հետ կը խօսակցին : Այս բազմոցին անունը Բաւախօտաքեան քաղվոց դրեր էին . ուր անպաճոյճ և համեստ մարդը կը ջանար ճարտասան ըլլալ համոզող ըլլալու համար , և համոզող՝ օգտակար ըլլալու համար , և բնական ճարտասանութիւն և

համոզողութիւն լիովին ունէր : Այս նստարանը դպրոցի նստարան մ'էր և կրթութեան բեմ . կը նստէին վարժապետն ու աշակերտ . վարժապետը քիչ գիտցողն էր , բայց ազէկ գիտցողը , այսինքն է Ժիրարտի , աշակերտ՝ Շառնէ , գիրք՝ Բի'յիտրան :

2

Սովորական տեղերնին նստեր էին . աշունն սկսեր էր գալ . Շառնէ Բի'յիտրայի նորէն ծաղկեկէն յոյսը կտրելով՝ բարեկամին հետ վերջին ծաղկին անկմանը վրայ կը ցաւակցէր . իսկ Ժիրարտի այն կորուստը մոռցընել տալու համար որչափ որ կրնար՝ բուսոց պտղաբերութեան ընդհանուր պատկերն առջևը կը պարզէր :

Յայսմ՝ ինչպէս յայս բնութեան ամենայն գործոց մէջ աստուածային ձեռաց կնիք մը կ'երևար : Ժիրարտի կը պատմէր թէ ինչպէս քանի մը լայն ու տարածուած տերևներով բոյսեր՝ որոնք խուռն իրարու քով աճելնուն փոխն՝ ի փոխ պիտի խղղուէին՝ փետրապսակ սերմունք ունին , որպէս զի քամին դիւրաւ ևս կարենայ ցրուել զիրենք . և թէ ինչպէս երբ այս փետուրները չունենան՝ հատիկները փոճոկի մէջ փակուած կը ծնանին , առաձգական կարողութիւն ունեցող պատիճներու մէջ , որոնց կճեպը հասունացած վայրկենին բացուելով՝ սերմունքը իրարմէ բաժնելու համար հեռուները կը ցատքեցնէ : Փետուրներն ու զսպանակները Աստուծոյ իրենց տուած ուրբերն ու թևերն են , որով կրնայ իւրաքանչիւրը ազատաբար իրեն համար արևտտ տեղ մը բռնել :

Ո՞վ աչքով կրնայ տեսնել յուզեալ օդուն մէջ կնձնոյ , հացոյ , շոճոյ և ցախոյ մնոտ պտուղներուն երազալաց ընթացքը , որ մթնոլորտին մէջ բլրաւոր ուրիշ հունտերու հետ կը հորովին , թեթևութեամբ կը թռչին , և կարծես թէ իրենք իրենցմէ թռչնոց առջև կը դիմեն անոնց անօթութիւնն անցընելու համար :

Ծերունին կը բացատրէր միանգա-
մայն թէ ինչպէս գետային բոյսերը, ա-
ռուակներուն զարդ եղող կամ լճակ-
ներուն եզերքները պճնող տունկերը
այնպիսի ձևով հունատ մ'ունին որ կըր-
նան ջրոյ վրայ լողալ և երթալ մէկ գե-
տավինէ միւս գիտափն թուփերուն կո-
ղերուն վրայ բուսնիլ, և թէ ինչպէս
գետոյն նստին կամ տղմին վրայ աճե-
լու համար դէպ 'ի ստոր կը հակին .
ինչպէս նաև սերմ չունենալնուն կրնան
բազմանալ իրենց արմատովը և բող-
բոջներովը, իրենք իրենցմէ արգասա-
ւորելով պողիպտներու նման, և շա-
հաւոր ընել կենաց առատութիւնը . զոր
օրինակ այսպէս են լուերը և եղէգները,
որոնք տիգալից բանակի մը պէս տըղ-
մուտ ջրոյն ծոցէն վեր կը բարձրանան,
և այն պսպղուն նունուֆարներն որ ու-
քերնին շաղախին վրայ հաստատած՝
ջրոյն երեսին վրայ կը տարածեն իրենց
կլոր ու փալփիւուն տերևները և ալա-
պատրեայ կամ ոսկեգօծ սիրուն ծա-
ղիկնին :

Բուսաբանական բնախօսութեան հը-
րաշալիքներէն մէկով մը արժանապէս
խօսակցութիւնը կ'ըքելու համար, տըն-
կոց բազմանալուն վրայ ճառելով իրենց
տարփանաց վրայ սկսաւ վարդապե-
տել . տարփանք՝ յորս կը կարծուին
մարդկանց սիրային զգացմանց նը-
ման ինքնանուիրմունք և անձնուրացու-
թիւնք : Ան ատեն պատմեց նաև վալ-
շիզմէրուայ տուփանքը որ իր փեսայէն
բաժնուելով՝ ջրոյն վրայ ծաղկելու հա-
մար կ'երկըննայ ու կը թուլցնէ իրեն
կոթունի տեղ ծառայող խխնիաձևը,
մինչդեռ փեսայն այս ձկտման կարո-
ղութենէն զրկուած՝ գինքը կաշկանդող
կապերը բռնութեամբ կը փրցընէ և կու
գայ կը բացուի հարսին մօտ ու արգա-
սաւորելով զայն կը մեռնի :

« Ի՞նչ, ասանկ բաներ կան, գոչեց
Շառնէ, և մարդկանցմէ շատը արժանի
չեն սեպեր նայելու դիտելու : »

Այս եղաւ ծերուն դասերէն մէկը :

« Բարեկամդ իմ, ըսաւ օր մ' ընկերը,
երբերկուքնին մէկտեղ խօսակցութեան

բազմոցին վրայ նստեր էին . միջատնե-
րը զորս խորթով կը հետազօտէիր՝
Բի'յիտայի նման դիտողութեան ար-
ժանի այսպիսի հրաշալիքներ ընծայե-
ցին քեզի :

— Հաւասարապէս, պատասխանեց
վարժապետը . հաւատած ինձի, Բի'յիտ-
այի յարգն աղէկ կրնաս ճանչնալ այն
պզտիկ կենդանի էակներուն հետ ծա-
նօթանալով որ երբեմն իրեն այցելու-
թեան կու գան ու չորս կողմը կը թուշը-
տին ու կը բզզան . այն ատեն կը տես-
նես այն անթիւ վերարբերութիւններն,
այն գաղտնի օրէնքներն որ զմիջատը
բուսակին հետ կը կապեն, ինչպէս նաև
միջատն ու բուսակն ալ աշխարհիս մը-
նացած մասերուն հետ . վասն զի ամե-
նայն ինչ մի և նոյն կամքէն առաջ ե-
կած ու ծնած է, և մի և նոյն իմացա-
կանութեամբ կը կառավարուի : « Տիե-
զերք մէկ թափով արարչազործեցան, »
ըսաւ Նեւտոն . ասկից է այն դաշնակու-
թիւնն, այն ընդհանուր միաբանութիւ-
նը՝ զոր մենք չենք կրնար ըմբռնել ընդ-
արձակ ամբողջութեանը մէջ, բայց սա-
կայն կայ : »

Ժիրարտի մտածութիւնը բացատրե-
լու վրայ էր երբ յանկարծ աչքերը Բի'յ-
իտայի վրայ յառեալ քանի մը վայր-
կեան լուռ կեցաւ ու մտածեց :

Երփնազարդ թիթեռնիկ մը բուսա-
կին ճիւղերէն մէկուն վրայ կայներ էր,
և յատուկ դողով մը թևերը կը ծածա-
նէին :

« Ի՞նչ կը մտածես, բարեկամ :

— Կը մտածեմ, պատասխանեց վար-
ժապետը, թէ Բի'յիտայ կ'օգնէ ինձի
նախկին հարցմունքիդ պատասխան տա-
լու : Նայէ սա թիթեռնիկը . քեզի հետ
խօսած ժամանակս բուսակիդ հետ սի-
րոյ դաշինք կը դնէ . վասն զի իրեն սե-
րնդեան յոյսը անոր ճիւղերէն մէկուն
աւանդած է : »

Շառնէ ծռեցաւ որ եղածն ստուգէ .
թիթեռնիկը թռաւ հակիթները խի-
ժոտ հիւթով մը կպցընելէն վերջը, որ-
պէս զի բուսակին կեղևին վրայ կարե-
նան հաստատուն կենալ :

« Աղէկ ուրեմն, յաւել ժիրարտի, բաղդովին կամ զիպուածով արդեօք եկաւ Բիւլխոյայի յանձնելու իր անգին աւանդը. մտքէդ հանէ. բնութիւնն ամեն տեսակ միջատի առանձին տեսակ բոյս մը շնորհած է. ամեն բուսակ իրեն օթեպանելու և սնուցանելու հիւրն ունի, Հիմա լէ ինչ զարմանալի բան որ կայ թիթեռնիկին վրայ. նախ թրթուր էր և այն միջոցին ասոր նման բոյս մ'ուտելով կ'ապրէր. վերջն այլակերպեցաւ և անհաւատարիմ ըլլալով իրեն առաջին սիրակցին՝ անխտիր ամեն ծաղկանց վրայ թռաւ անոնց նեկտարին հոյզը ծածելու համար: Իսկ մայրութեան ժամանակն երբ հասաւ՝ ինքն որ զմայրը ամենևին տեսած չէր և տղաքներն ալ տեսնալիք չունի, (վասն զի ընելիքը կատարեց և պիտի մեռնի), որ հետևաբար փորձով սորված չլինար ըլլալ, եկաւ հակիթներն ածելու և յանձնելու առջի բուսակին նման բոյսի մը որ ուրիշ կերպարանաց և եղանակի մէջ զինքը սնոյց: Գիտէ թէ պղտիկ թրթուրներ պիտի ծնանին հակիթներէն, և անոնց համար մոռցաւ իր թիթեռնիկի թափառական կեանքը: Ո՛վ սորվեցուց իրեն այս բանս. ո՛վ իրեն յիշողութիւն, ըմբռնողութիւն և բոյսը ճանչնալու կարողութիւն ստուաւ, որուն տերևը դարնան ժամանակի տերևին պէս չէ. վարժ աչքերն իսկ երբեմն կը սխալին, բայց ինքը չսխալեցաւ: »

Շառնէ շարժմունք մ'ըրաւ:

« Ո՛հ, դեռ այսչափս ալ բաւական չէ, կցեց ժիրարտի. ընտրած ճիւղը մէյմը դիտէ. ամենէն հին և զօրաւոր ճիւղերէն մէկն է. վասն զի նոր տկար և փափուկ բողբոջները ձմեռը կրնան սառիլ կամ կոտորուիլ քամիէն. այս բանս ալ ուրեմն դիտէ. դարձեալ կ'ըսեմ, ո՛վ իրեն սորվեցուցեր է այս բանս:

— Թողութիւն ըրէ, բարեկամս, ըսաւ իրեն Շառնէ, կը վախեմ թէ զեղծած ըլլաս մէկ դրութենէ մը, կամ մէկ կողմնեան կարծիքէ մը: . . .

— Լուռ կեցիր, սկեպտիկեանդ դու, պոռաց ծերը բարակ մը ժպտելով. թե-

րևս կը հաւատան արդեօք երբոր տեսնելու ըլլաս. աղէկ ուշ գիր ինձի. Բիւլխոյայ ալ իրեն կատարելիք մասն ունի. միայն միջատին նախատեսութենէն կախուած չէ, այլ նաև բնութենէն՝ այն ներդաշնակութեան օրէնքներուն մէկէն որոնց վրայ քիչ մը առաջ խօսեցայ, որ կը ստիպեն զբոյսը թիթեռնիկան ժառանգութիւնն ընդունելու: Գալ գարնան այս հրաշալիքը մէկտեղ կրնանք ստուգել, ըսաւ՝ սրտէն առ իւր դուստրն ըրած հառաչանքը բռնելով՝ Ան ատեն երբ Բիւլխոյայի առաջին տերևներն սկսին բացուիլ, հակիթի մէջ փակուած մանր թրթուրներ պիտի փութան իրենց պատեանը կոտորելու: Անշուշտ զի տես որ այլ և այլ թփերու ծիլերն ամենքը մէկէն մի և նոյն ժամանակ չեն փթթիր. նաև այլ և այլ տեսակ թիթեռանց հակիթներն ալ նոյն օրը չեն բացուիր. բայց յայսմ ընդհանուր օրէնք մը բուսակին ծիլը կը կանոնաւորէ միջատին նման: Եթէ թրթուրները տերևներէն առաջ ելլէին՝ անանելու բան չէին գտներ. եթէ տերևները թրթուրներուն ծնանելէն առաջ պնդածային՝ անկարելի էր որ իրենց ծամելօքը կարենային ծամել: Բայց ասանկ չկրնար ըլլալ. բնութիւնը ոչ երբեք կը խաբէ. Իւրաքանչիւր բուսակ կը զարգանայ միջատի մը համեմատ զօր պարտքն է սնուցանելը. առջինը ծիլերը կը սկսի բանալ՝ երբ երկրորդին հակիթները կը բացուին, և մէկտեղ մեծնալէն և ուժովնալէն վերջը՝ մէկտեղալ իրենց տերևներն ու թևերը կը տարածեն:

— Բիւլխոյայ, Բիւլխոյայ, մրմնջեց Շառնէ, դուն ինձի դեռ ամեն բան սորվեցուցած չէիր: »

Այսպէս օր ըստ օրէ քաղցր տեղեկութիւններ կը յաջորդէին. իրիկուան զիրար բանտարկեալները գրկախառն կը բարեէին և սենեակնին կը քաջուէին քնանալու, կամ շատ անգամ առանց իրարու միտքը զիտնալու երկուքնին մէկէն թերեզայի վրայ մտածելու համար:

Իրաւցնէ ինչ եղաւ արդեօք թերեզայ

հրամանատարին բռնութեամբ զինքը հօրը քովէն արտաքսելէն վերջը :

Նախ կայսեր ետեւէն Միլան գացեր էր, բայց հոն չուտ մը անձին փորձովը հասկըցաւ որ երբեմն աւելի դիւրին է բանակ մը կտրել անցնելը քան թէ նախաւեճնելէ մը ներս մտնել. սակայն ժիւրարտեայ բարեկամները դարձեալ իր մէջ յորդորուելով ամենայն ջանք կը թափէին և կը խոստանային որ օր մը առաջ վերջը բանտէ ազատեն. և թերեզաւելի հանդարտ սրտով դէպ 'ի Դուրին ճամբայ ելեր էր, ուր ազգականներէն մէկուն տունը պիտի բնակէր :

Այս ազգական խաթունին փեսան քաղբին գրապետն էր. Մընու իրեն յանձնեց Ֆէնէսդրէլլոյի զոգեակը խաթունելէ գրքերուն ընտրութիւնը. թերեզաւ այս գրքերուն նիւթէն գուշակեց որո՞ւ համար ըլլալին, որով հատորներէն մէկուն մէջ գրաւ այն պզտիկ թղթիկը, որուն խորհրդաւոր գրութեան ձևը չէր կրնար պատասխանատու ընել ոչ ազգականը և ոչ ալ գբանտարգելը : Չէր գիտեր այն ժամանակ թէ հայրն ու Շառնէ իրարմէ բոլորովին բաժնուած կ'ապրէին. և երբ իմացաւ գրքերը տանող նուիրակէն՝ վախնալով որ ծերուն համար ասանկ իսպառ առանձնութիւնը կրնայ վտանգաւոր ըլլալ, նախ քան զամենայն բանտարկեալները միացընելու մտածութիւնը գրաւեց իր սիրտը :

Ոչ միայն նամակ նամակի վրայ ուղղեց հօրը ամեն բարեկամներուն՝ այլ նաև Դուրինի գլխաւոր բնակչաց ամենուն մտադրութիւնն արթնցուց. ինչուան Մընու խաթունին իսկ, որուն ձեռքով քիչ մը ժամանակէ Բիէմոնդի քաղաքապետին ներկայանալով՝ յայտնեց իր ցաւը անոր առջև : Երբունի զօրավարը թիթե մը զարմացած այս տեսութեան վրայ, և զգացուած խանդաղատանաց օժումն տեսնելով վրան, պահ մը սովորական բրտութիւնը մէկդի ձգեց և դորովանօք ձեռքէն բռնելով,

« Երբեմն երբեմն ինձի՝ մանաւանդ թէ խաթունիս տեսութեան եկուր, ը-

սաւ. թերևս ամիս մը չանցնիր՝ ուրախալի լուր մը քեզի կ'աւետէ : »

Թերեզա կարծեց թէ վերստին Ֆէնէսդրէլլոյ դառնալը և ամեն օր միջոց միջոց բանտին մէջ հօրը քով անցընելը պիտի շնորհուէր իրեն. զօրավարին տարն ինկաւ ու դէմքն ուրախութեամբ արծարծած քսան անդամ շնորհակալ եղաւ :

Է

Հոկտեմբերի աղուոր արևներէն մէկուն, որ գարնան օրերը կը յիշեցնեն, ժիրարտի ու Շառնէ բազմացին վրայ էին. երկուքն ալ գեղայնակալութունին յեռարանին կոթընած լուիկ կը մտածէին : Իրարու նկատմամբ անտարբեր պէտք էր սեպել զիրենք եթէ երբեմն կոմսը կարեկից և անհանդիստ նայուածքով դէպ 'ի ընկերոջը չդառնար՝ որ իսպառ խորունկ ցնորից մէջ ընկղմած էր : Ժիրարտի դէմքը քիչ անդամ այսպէս տրտում կ'երևար. Շառնէ դիւրաւ կրընար խաբուիլ ինչ պատճառաւ ըլլալուն վրայ, ու խաբուեցաւ :

« Այո՛, այո՛, յանկարծ գոչեց՝ ընդերկար լուսութիւնն ընդհատելով, սոսկալի ևահաւոր է անիրաւ բանտարգելութիւնը : Կեանք է, ապրիլ է, բաժնուած ապրիլ մեր սիրելիէն : »

Ժիրարտի գլուխը վեր առաւ և մանուածոյ մտածութենէն միտքը թօթափելով՝

« Բաժանումը կենաց մեծ փորձն է : անանկ չէ՛, բարեկամս :

— Ե՛ս քու բարեկամը, պատասխանեց կոմսը. կը պատշաճի ինձի այս անունը : Ես պատճառ չեղայ արդեօք իրմէ զրկուելուդ. ինչպէս կրնաս մոռնալ : Ա՛հ, մի՛ ծածկեիր ինձմէ թէ աղկանդ վրայ կը մտածէիր և չէիր կրնար աչքդ իմ վրաս դարձնել : Կ'իմանամ. երբ այս խորհուրդները միտքդ կու գան՝ զիս տեսնելն ատելի կ'ըլլայ քեզի :

— Շատ կը խաբուիս ցնորիցս պատճառներուն վրայ, ըսաւ ծերը : Ոչ եր-

բէք թերևս աղջկանս յիշատակը այսօրուան պէս անուշ եկած է ինծի, վասն զի նամակ մ'առի իրմէ :

— Կարելի բան է. նամակ գրե՛ր է, և թողուցե՛ր են : »

Ու Շառնէ զուարթութեամբ մէկէն երջանիկ հօրը քով մօտեցաւ,

« Բայց այս նամակէն ձախորդ լո՛ւր մ'առիր արդեօք :

— Չէ, չէ . . . ընդհակառակն :

— Ինչո՞ւ է տրտմութիւնդ ուրեմն :

— Ո՛հ, ի՛նչ կ'ուզես, բարեկամ, մարդըս այսպէս է. ցաւ մը միշտ կը խառնուի մեր անուշ ակնկալութեանցը հետ. այս աշխարհիս վրայ երջանկութիւնն առջևէն իր ստուերն ունի, և այս ստուերին վրայ նախ մեր աչքը կանկ կ'առնուի : Դու բաժանման վրայ կը խօսէիր . . . ահաւասիկ նամակը. առ կարդա և իմացիր թէ ինչո՞ւ համար տխրութիւն տիրեց վրաս այս առաւօտ քովդ կեցած ժամանակս : »

Ու իրեն երկնցուց նամակը :

Շառնէ առաւ և քիչ մ'ատեն առանց բանալու վրան նայեցաւ : Աչքերը ժիրարտիի վրայ տնկած՝ կարծես թէ նամակին նիւթը կ'ուզէր սիրուն ընկերուջը կերպարանքէն գուշակել . յետոյ հասցէն նայեցաւ ու գիրը ճանչնալով զգածուեցաւ . վերջը թղթին ծալքը բացաւ և ջանաց բարձրաձայն կարդալու, բայց ձայնը կը դողդողար, բառերը բերնին մէջ կը չորնային, և երբեմն հարկադրեցաւ ընդհատելու :

Ահաւասիկ այս էր կարդացածը .

« Իմ բարի Հայրս,

« Այս տոմսակը որ հիմա ձեռքդ է՝ բեր անգամ համբուրէ . ես ալ բիւր անգամ համբուրեցի . կատարեալ հունձ մ'ունիս քաղելիք անկէ : . . .

Ո՛հ, ըսածիդ պէս ըրի, . . . սիրուն աղջիկս, » մրմնջեց ժիրարտի :

Շառնէ առաջ տարաւ .

« Ինչպէս ինծի՛ նոյնպէս Հրամանքիդ համար ալ շատ ախորժելի է անշուշտ իրարու հետ թղթակցութիւն կարենալնիս ընել, անանկ չէ՛ . այս բանիս համար պէտք

է յաւիտեան Մընու զօրավարին երախտագէտ ըլլանք . ինքն է լուսթիւննիս կրտսի տուղը որ հեռաւորութենէ աւելի խիստ բաժանումն էր մեզի համար : Օրհնած ըլլայ . ասկէ վերջը կրնանք գոնեա մեր մտածութիւնները իրարու հաղորդել : Ես Հրամանքիդ ակնկալութիւններս պիտի ըսեմ՝ որով քաջալերուիս . Հրամանքդ ալ վշտերդ պատմէ, որոնց վրայ լայով իբրև քու քովդ լացած պիտի կարծեմ ինքզինքըս : . . . Բայց, սիրուն հայր, եթէ աւելի մեծ նորհք մը մեզի պահուած ըլլար . . . ո՛հ, կ'աղաչեմ հոս քիչ մը՝ ՚ի կախ թող ընթերցմունքդ և յաջորդ կարգալէդ առաջ՝ սիրտդ լսելիք յանկարծական ուրախութեանդ պատրաստէ . . . Հայր, եթէ կարելի ըլլար ինծի քովդ գալ Ֆէնէսդրէլ լոյի մէջ . . . եկու տարի երբեմն երբեմն զքեզ տեսելը, ձայնդ լսելը և զքեզ հոգալը բաւական երջանկութիւն եղաւ ինծի, և այն ատեն բանտարդելութիւնը թեթեւ կ'երևար քեզի :

Աղէկ ուրեմն, եթէ յոյսս արդիւնաւորի : . . . քիչ ատենէն այն որմոց մէջ պիտի դառնամ ուսկից քստորուեցայ : . . .

« Պիտի դառնայ . ինչպէս . հո՞ս . քու քովդ . ընդհատեց ու հարցուց Շառնէ լի ուրախութեամբ :

— Կարդա, կարդա », պատասխանեց ծերը տխրութեամբ :

Շառնէ վերջին իմաստը դարձեալ կարդաց ու ընթերցմունքն առաջ տարաւ :

« Փիչ ատենէն այն որմոց մէջ պիտի դառնամ ուսկից քստորուեցայ : . . . Անշուշտ եմ որ գո՛հ ես, ու կարգէ դուրս գո՛հ : Այս մխիթարական լրոյն վրայ ալ քիչ մը կեցիր հանգիստ առ . . . քու աղջիկդ, թեւրեզան է որ կ'աղաչէ . շատ մի փութար նամակը լմնցնելու : Սաստիկ զգացմունքը երբեմն շատ վտանգաւոր է . բաւական չէ՛ ինչուան հիմա ըսածս : Եթէ փափաքդ կատարելու համար հրեշտակ մ'ալ իջած ըլլար երկնքէն՝ աւելի բան չէիր համարձակեր խնդրելու : . . . Ես թերևս շատ պահանջող ըլլալովս անոր երկինք թռչելէն առաջ Հրամանքիդ ազատուելուն և կատարելապէս ազատուելուն համար միջնորդութիւն կ'ընէի : . . . Այդ հասակիդ մէջ շատ ծանր է ծննդեան երկրէ դուրս ապրիլը : Տորիայի եզերքները շատ աղուոր են, և Հրամանքիդ բլրոյն պարտիզին մէջ ողորմած հոգի մօրս և խեղճ եղբօրս տըն

կած ծառերը շատ անճր են . . . Հոն ա մեն տեղէ աւելի իրենց յիշատակը կենդանի է : Մէջ մ'ալ որ չես ցաւիր բարեկամներէդ հետու ըլլալուդ վրայ, որոնք վեհանձնութեամբ աշխատեցան և օգնեցին ըրած տկար փորձերուս յաջողելուն . . . Ա՛հ հայր իմ, հայր իմ, գրիչը մատուրներս կ'այրէ . գաղտնիքս յայտնուելու վրայ է . անշուշտ յայտնուեցաւ ալ : Կ'աղաչեմ զօրացիր ու քաջալերուէ, վասն զի երջանկութիւնն աս հասնելու վրայ է : Քիչ օրէն կու գամ հետդ կը միանամ, ոչ պարզ բանտարգելութիւնդ անուշցնելու համար այլ դադրեցնելու համար . ոչ եթէ որոշեալ ժամերուն քովդ ու բանտի փակարանին մէջ գտնուելու համար, հապա զՀրամանքդ ազատ ու յաղթական դուրս հանելու համար . այդ յաղթական, և իրաւունք աւունիս ըլլալու, վասն զի Հրամանքիդ հաւատարիմները ՏԵՂԱՐԻԸ և Քողէննա ոչ թէ չնորհք մ'ընդունեցան, նյլ արդարութիւն և հատուցումն :

« Մնաս բարով, իմ ազնիւ հայրս . ո՛հ, ինչպէս կը սիրեմ զՀրամանքդ ու ինչպէս երջանիկ եմ :

Թ Ե Ր Ե Ջ Ա .

Այս նամակին մէջ Շառնէի նկատմամբ մէկ բառով մ'ալ յիշատակութիւն չկար : Ինքը այս հեռաւոր բառին անձկանօք կը յուսար հանդիպիլ ամբողջ ընթերցմանը ժամանակ, և թէ պէտ չգտնելով զայն տհաճեցաւ՝ այլ հանդերձ այնու լիովի ուրախութեամբ :

« Պիտի ապատիւս ուրեմն, գոչեց . պիտի կարենաս ընդ հովանեաւ ծառոց հանգչիլ ու արևուն ելլել տեսնել :

— Այո՛, բաւ ծերունին, պիտի բաժնուիմ . . . քեզմէ . և այս է գոգցես երջանկութիւնս մթազնելու համար առջևէն քալող ստուերը :

— Է՛հ, ինչ փոյթ է, կցեց Շառնէ կրից սաստկութեամբն ու վեհանձնութեամբը ինքզինքը մոռնալով, որով կը ցուցնէր թէ ալ ըմբռնած էր բարեկամութեան ինչ ըլլալը . — հուսկ ուրեմն իրեն պիտի դառնաս, ինքն ալ իմ սխալմանս համար վշտանալէն պիտի դադրի, երջանիկ պիտի ըլլաս, և ալ պիտի չզգամ 'ի խորս սրտիս այն ծանրութիւնն որ զիս կը նեղէր : Իրարու հետ անցընելու մնացած քիչ մը ժա-

մանակին մէջ գոնեա կրնանք իրեն վերայ խօսիլ : »

Այս ետքի բառերը ծերունի բարեկամին բազկացը մէջ վերջացուց :

Ը

Քիչ ատենէն բաժնուելու մտածութեամբ երկու բանտարկելոց դուրս փոխակի իրարու վրայ աւելցաւ : Միշտ մէկտեղ էին և երբեք չէին ձանձրանար զրուցատրութեան բազմոցին խօսակցութիւններէն :

Բայց սակայն քանի մը նիւթեր կաշին, ծանր նիւթեր, որոնց վրայօք կ'ուղէր երբեմն ժիրարտի խօսք բանալ, և ընդհակառակն Շառնէ փախուստ կուտար : Երեն հարկաւոր կը սեպէր զանոնք խօսիլն, ուստի դիւրաւ չէր յուսահատեր :

Օր մը առիթն եկաւ անոնց վրայ դառնալու :

« Չես զարմանար, կ'ըսէր Շառնէ, թէ ինչպէս ճակատադիրը երկուքնիս ալ հոս իրարու հետ միացուց . զմեզ՝ որ մեր ծնած տեղերովն մէկմէկէ զատուած էինք, հակառակ նախապաշարմունքնելով մնած և բողբոլին տարբեր ճամբաներով մի և նոյն կէտին հասեր էինք աստուածային նախախնամութեան աչաց առջև :

— Այս վերջին խօսքդ չեմ ընդունիր, յաւել ժիրարտի ժպտելով . մոռնալն ուրանալ չէ :

— Այնպէս է, կը հաւանիմ . բայց երկուքնէս ո՞վ աւելի կոյր ու ցաւալի եղաւ :

— Դու, առանց տարակուսելու պատասխանեց ծերունին . այդ դու, բարեկամս : Ամեն բանի չափազանցը անշուշտ զմարդս 'ի կորուստ կրնայ մղել . բայց նախապաշարման մէջ հաւատք կայ, կիրք կայ, կեանք կայ . յանհաւատութեան ամենայն ինչ մեռած է . մէկն իրեն ճշմարիտ ընթացքէն խոտորած գետ մ'է, կ'ողողէ, կ'ընկղմէ, բուսական ու սննդական հողը կը խառնակէ, բայց

կը պղտորի ու կը յագենայ, և կրնայ ժամանակաւ պատճառած վնասները կարկրտել: Միւար չարութիւն ամլութիւն է. կը սպաննէ, կ'այրէ անդարման կերպով. հողն աւազ կը դարձնէ, և ճոխ Պալմիրան աւերակ մը անապատի մէջ: Անհաւատութիւնը գոհ չըլլալով զմեզ Արարչէն բաժնելու, ընկերութեան և նոյն իսկ ընտանեկան հապերն ալ կը քակէ. զմարդ իր արժանապատուութենէն զրկելով, չորս կողմանէ առանձնութեամբ ու ըմամբ կը պաշարէ և միայն կը թողու զինքը իր ամբարտաւանութեանն հետ: ... Աղէկ ըսի. աւերակ մը անապատի մէջ:

— Միայն իր ամբարտաւանութեանն հետ, մրմնջեց Շառնէ՝ թեւը բազմոցին կոթընցուցած, ճակատը ձեռքին մէջ առած: Մարդկային զիտութեան ամբարտաւանութիւնն այն ... այն, այնպէս է: Ինչու համար կ'ախորժի մարդ իր երջանկութեան տարերքը կործանել երբ ուզէ անոնց խորունկը մտնել ու զննել: Երբ այս երջանկութիւնը սուտի մը պէտք ունի՝ ինչու համար զիմակը վերցընելու ջանալ և անձամբ ընդ առաջ վազել թշուառութեան: Ճշմարտութիւնն այսչափ քաղցր է մարդու համար. միթէ բաւական է զիտութիւնը իրեն ամբարհաւած ըլձիցը: Այսպէս անդամորէն անցուցի իմ կեանքս: « Ի՞նչ եմ ես. ոչնչանալու սահմանեալ որդ մը. » բայց կանգուն կեցած աղբեխ վրայ այս զիտնալուս վրայ կը պարծէի. կը պարծէի ցաւալի մերկութեանս վրայ. երջանկութեան և առաքինութեան վրայ կը տարակուսէի, ամեն բանի վրայ կ'երկբայէի. ոչնչութեան առջև ըսկեպտիկութիւնս կանկ առաւ. հաւտացի: Նուաստութիւնս փառաւոր երեցաւ ինձի. ես ինձմէ գտայ, և արդարեւ իսկ իրաւունք չունէի սաստիկ ուրախանալու. այս գեղեցիկ զիտին փոխարէն արքայական վերարկուս և անմահութեան գանձս տուեր էի: »

Ծերը ձեռքը ընկերովը երկնցուց:
« Որդը գետնին վրայ սողալէն վերջը, ըսաւ, լեզի տերևներով սնանելէն ետ:

քը, տղամուսնեբու շողախին և ճամբաներու փողոյն մէջ թաթաւեցէն վերջը, իրեն փակարանը կը շինէ որ առժամանակեայ դագաղ մ'է, ուսկից այլակերպեալ ու մաքրուած դուրս կ'ելլէ, ծաղկէ ծաղիկ կը թռչըտի, անուշահոտութեամբ կ'ապրի, և երկու փայլուն թևեր բանալով դէպ 'ի երկինք կը բարձրանայ: Որդոյն պատմութիւնը մեր պատմութիւնն է: »

Շառնէ, ժխտողական ձև մ'ըրաւ:
« Անհաւատ, յաւել թիրարտի՛ յանդիմանելով զինքը կէս տխուր ժմառով մը. կը տեսնես, քու թշուառութիւնդ իմինէս շատ մեծ է, աւելի երկայն խրնամբ պէտք է. մոռցար ուրեմն Բիլլի չխոյսչիդ դասերը:

— Չէ, պատասխանեց Շառնէ լուրջ ու զգայուն ձայնով մը. կը խոստովանիմ զՍասուած. կը հաւատամ արդայն նախկին պատճառին զոր Բիլլի յուրա ինձի սորվեցուց. այն յաւիտենական զորութեան որ տիեզերաց զարմանալի կարգաւորիչն է: Բայց թէ որդոյն այլակերպելէն մարդուս ապագայ վիճակ ունենալու ինդիրը կը ծագի, ո՞վ կըրնայ զայն ապացուցանել:

— Ո՞վ կ'ապացուցանէ. իր մտածութիւնը, որ միշտ ապագային վրայ է և անդադար յառաջ կը վարէ զինքը. միշտ կենաց փափաքելով կը սպառի. ակամայ միշտ դէպ 'ի այն անձանօթ ըւեռը կը դառնայ որ զինքը կը քաշէ, վասն զի իր ժառանգութեան ամենէն փառաւոր մասը երկրաւոր արդիւնք չէ: Ամենայն ազգաց մէջ հանդերձեալ կենաց զաղափարն եղած է, և ինչու համար այս յոյսը երբեք պիտի չկատարուի. մարդուս մտածութիւնը միթէ կրնայ քան զՍասուածոյ կարողութիւնը յառաջել: Ո՞վ կ'ապացուցանէ: ... Չեմ ուզեր յայտնութեան ու Ս. Գրոց հեղինակութիւնները մէջ բերել. ինձի համար համոզողական՝ քեզի համար անգոր կրնան սեպուիլ. քամին որ ըզնաւը կը մղէ առաջ կը տանի իր ճամբուն մէջ՝ անշարժ ժայռերուն բան մը չկրնար ընել. ժայռն առաջաստներ

չունի քամին մէջն ընդունելու համար
 և խարիսխը գետնին յատակը ընկըղ-
 մած է: Ի՞նչ, բարեկամս, նիւթոյ ան-
 մահուութեան հաւտանք՝ և չհաւտանք
 իմացականութեան յաւիտենական ըլ-
 լալուն որով կրնանք դատել նոյն իսկ
 զնիւթը: Ի՞նչ. առաքինութիւն, սէր,
 անձնանուիրութիւն, հանճար կը պար-
 գեկին մեզի երկրաւոր ու անզգայ քանի
 մը բարակ հիւլէններէ՝ խոհուն չեղողը
 մեր խորհելուն պատճառ ըլլայ: Ի՞նչ.
 անբան նիւթը զիմացականութիւնը ըս-
 տեղծած ըլլայ, երբ իմացականութիւ-
 նէն որ կ'ուզէ ու կը կառավարէ զնիւ-
 թը. ան ատեն քարերն ալ պէտք էին
 սիրել ու մտածել: Ըսէ. ըսէ, պատաս-
 խան տուր:

— Նիւթոյ խոհուն ըլլալն ընդունե-
 լու, պատասխանեց Շառնէ, Լոբ անդ-
 զիացին հակամէտ կ'երևար. սակայն
 հակասութեան մէջ ալ ինկաւ ինքը,
 անն զի բնածին գաղափարները կը
 ներժէր, ինքնադիմական ծանօթու-
 թիւնն (connaissance intuitive) ընդու-
 նելով: . . «Յետոյ խօսքը կտրելով գոչեց
 ծիծաղաձայն». Զգուշացիր ուրեմն, բա-
 րեկամս. կ'ուզես զիս դարձեալ այն լա-
 բիրինթոսին մէջ ձգել որ բնազանցու-
 թեան երեքուն գետնոյն վրայ է:

— Բնազանցութենէ ամենեկին չեմ
 հասկընար, ըսաւ ժիրարտի:

— Ես ալ զարմանալի մը չեմ գի-
 տեր, պատասխանեց Շառնէ. սակայն
 անոր վրայ ժամանակ անցընելը մեղք
 չէ: Բայց մէկդի թողունք այս հակա-
 ճառութիւնը որ անբեղուն կամ մահա-
 բեր կրնայ ըլլալ: Համոզուած ես, հա-
 մոզմանդ մէջ կեցիր. կ'իմանամ որ
 սիրելի են քեզի: Թէ որ ես զանոնք վը-
 ճացնէի:

— Չես կրնար. յանձն կ'առնում
 կուռիլ:

— Ի՞նչ շահ անկէ:

— Զքեզ կատարելապէս մխիթարա-
 կան համոզմանց բերել: Իբիչ մ'առաջ
 Լոբն յիշեցիր ինծի. մէկ բան մը գի-
 տեմ՝ իրեն վրայք, այսինքն թէ անդա-
 դար՝ ինչուան նաև մահուան անկող-

նոյն մէջ ալ կը վարդապետէր թէ միայն
 ճշմարիտ երջանկութիւնը մարդուս հա-
 մար մարդը խիղճ և հանդերձեալ կե-
 նաց յոյս ունենալուն վրայ է:

— Կ'ըմբռնեմ թէ քաղցր է կանխա-
 անմահութեան ըմպելոյն համն առնե-
 լը. բայց իմ միտքս կը դժուարի ճաշ-
 կելու զայն: Հաւտաւ ինծի, ալ աս բա-
 նիս վրայ չխօսինք:

Երկուքն ալ ստիպեալ լռեցին:

Այս վայրկենիս բան մը որ գլխը-
 նուն չորս կողմը վեր վար կը թռչըտէր,
 յանկարծ առջնին բուսակին տերևնե-
 րուն վրայ հաստատուեցաւ կեցաւ: Կա-
 նանչագոյն միջատ մ'էր, աղուոր գոյն-
 զգոյն բզէզ մ'էր, ճերմակ ու արեձև
 ժապաւէնով, նեղ գրահով:

«Նայէ, բարեկամ, ահա զբաղմունք
 մը մեզի համար. Աստուծոյ հրաշալիք-
 ներէն ուրիշ մէկ քանիին զիս տեղե-
 կացուր:»

Ժիրարտի զգուշութեամբ բռնեց մի-
 ջատը, քննեց, խորհրդածեց. յետոյ
 յանկարծ դէմքն յաղթանակի յուսով
 փայլեցաւ. կարծես թէ փութով եր-
 կընքէն անընդդիմադրելի պատճառ մը
 առջևը բացուեցաւ: Նախ իրեն վարժա-
 պետական ձայնն առնելով, ու հետզհե-
 տէ բարձրացնելով՝ քանի որ դասուն
 գաղտնի պատճառը խօսակցութենէն
 յայտնի կ'ըլլար՝

«Ես ձանձորաս, ըսաւ առ երևոյթ
 միամտութեամբ մը, կը տեսնեմ թէ
 պէտք է իմ չափաւոր տեղեկութեանցս
 սահմանին մէջ ամփոփուիմ. ես գիտ-
 նալկան չեմ:

— Լուսաւոր և գիտութեամբ սպա-
 ուզինեալ միտք մը, պատասխանեց
 Շառնէ, շուտ է՝ ըմբռնէ մտայն ու կա-
 րողութեանը սահմանները, երբ ստորա-
 յին խորհրդական բաներու մէջ կ'ուզէ
 սաստիկ յառաջ մխիլ: Հանճարն իսկ
 կը մաշի, կը խոնջի՝ նախ քան զճմա-
 ըիտ լոյսը ցայտեցնել կարենալը:

— Մենք սպէտքս, կրկնեց ծերու-
 նին, զիւրին և կարճ ճամբով դէպ ՚ի
 նպատակը կը դիմենք. աչքերնիս պարզ
 կը բանանք և Աստուած կը յայտնուի

մեզի 'ի վսեմութեան գործոց իւրոց :

— Այս կէտիս վրայ միաբան ենք ,
ըսաւ Շառնէ :

— Առայ տանիւք ուրեմն ճամբանիս :
Տնչին խոտ մը բաւական եղաւ քեզի
հասկցնելու զաշխարհք կառավարող ի
մացականութիւնը . թիթեռնիկ մը տիե,
զերական ներդաշնակութեան օրէնքը
սորվեցուց քեզի : Հիմա այս սիրուն բը-
զէզն որ նոյնպէս կեանք ու շարժումնք
ունի , և որուն գործարանաւորութիւնը
վերադաս է քան պթիթեռնիկինը , թե-
րևս աւելի յառաջ պիտի վարէ զմեզ :
Դուն դեռ բնութեան անհուն զրքին
մէկ երեսը կարգացիր . դարձընենք
թուղթը : »

Շառնէ քովը մօտեցաւ և ուշի ու-
շով ծերուն ցուցըցած միջատը դիտեց :

« Եր տեսնես այս պզտիկ էակը . մար-
դուս բովանդակ ստեղծական հանճա-
րոյն կարողութիւնը չկրնար բան մ'ա-
ւելցնել իրեն գործարաններուն վրայ .
այսչափ ըստ իրեն պիտոյիցը և ըստ դի-
տեալ վախճանին իմաստութեամբ կազ-
մուած է : Թևեր ունի տեղէ տեղ փոխա-
դրուելու համար . վերնաթևեր ալ ունի
պինդ մարմնոց հարուածներէն զգու-
շանալու և պահպանելու համար զթևե-
րը . կուրծքը զրահապատ է , աչքերն ալ
ցանցապատ՝ որպէս զի չըլլայ թէ վայ-
րենի վարդին փուշը կամ թշնամուց մը
խայթոցը կուրացնէ զինքը : Դէմն ելած
արգելքներուն ինչ ըլլալը իմանալու
համար զգայունք եղջիւրներ ունի . որ
սորդութեամբ ապրելուն՝ արագընթաց
ոտքեր ունի որոյն ետևէն հասնելու
համար . երկաթէ ծամելիքներ ունի ու-
տելու , հողը փորելու և բնակարան կազ-
մելու , հոն իր աւարը դնելու կամ
հաւկիթներն ածելու համար : Եթէ ֆուս-
սակար թշնամի մը համարձակի վրան
յարձրկելու՝ պահեստի թթու և մաշող
հեղանիւթ մ'ունի որով շուտ մը կը
հեռացնէ : Բնածին ազդեցութիւն մը
նախ պարէնը մատակարարելու , բնա-
կարան շինելու , զէնքերն ու գործիք-
ները բանեցնելու միջոցները սորվեցուց :
Եւ մի կարծեք թէ ուրիշ միջատներն իր-

մէ նուազ ձիրքեր ունին . ամենքն ալ
մասնակից են բնութեան պարզեաց
ճոխ բաժանմանը : Մարդուս երևա-
կայութիւնը կը սոսկայ երբ կը մտածէ
նախախնամութեան գործածած ան-
թիւ ու զանազան միջոցներուն վրայ
այս տկար ցեղերուն էութիւնն ու տևո-
ղութիւնը ապահովցնելու համար : Հի-
մաբաղդաանք , և կը տեսնես որ այս ո-
ղորմելի արարածը բաւական է ըստ պի-
տոյից զմարդս անբանէն բաժնող ան-
հուն զիծը հաստատելու համար :

« Մարդս երկրիս վրայ ինկաւ տկար ,
անկարող թուչնոց պէս թուչելու , եղջե-
րուաց պէս վազելու և օձի պէս սողա-
լու . մերկ՝ ընդդէմ՝ ահագին ժանկըա-
ւոր և խայթոցաւոր թշնամեաց , բրդոտ ,
թեփոտ և մուշտակաւոր կենդանեաց
մէջ ինքը անպատասպար՝ եղանակաց
խառնակութենէն պահպանուելու հա-
մար . անապաւէն , երբ իւրաքանչիւր ա-
նասուն իրեն որլը խշտին պատեալ
ու խեցին ունէր . անզէն՝ երբ շուրջ
նակի ամենն ալ իրեն դէմ զինուորեալ
էին : Տես ուրեմն . առիւծէն բնակու-
թեան անձան ուղեց , ու անիկա աչ-
քին նայուածքէն ետ քաշուեցաւ , յա-
փըշտակեց արջոյն աւարը , և այն եղաւ
իր առաջին զգեստը . խզեց ցլոյն եղջիւ-
րը և այն եղաւ առաջին բաժակը . վեր-
ը հողոյն ինչուան ընդերքը փորեց ի-
ջրեն հանդերձեալ զօրութեան գործիք-
ները գտնելու համար . կողէ մը , շղէ մը
եղէգէ մը զէնքեր շինեց . և արծիւը՝ որ
նախ անոր տկարութիւնն ու մերկու-
թիւնը տեսնելով իբրև որս յափշտակե-
լու կը պատրաստուէր՝ օդոյն մէջ զար-
նուելով ոտքի առջևն ինկաւ , միայն
փետուր մը շնորհելու համար իբրև զարդ
անոր մազին :

Կը շարունակուի :